

Բ Ա Ն Ա Լ Ի Բ Ն Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ե Ա Յ

— մասս բեկտումն լուսութան

բեկտումն լուսութան

Լուսոյ բեկտումն ի՞նչ է.

— Լուսոյ ճառագայթի մը կոտրելով ծոփը կամ խոտորին է՝ մէկ տեսակ միջոցէն ուրիշ տեսակի մէջ անցած ատենը:

Զրով լեցուն գաւաթի մը մէջ դրուած դգալը, կամ նաւակին թիակը ծովուն մէջ՝ ինչո՞ւ համար կոտրուած կամ կարճցած կերեւին.

— Վասն զի անոնց ճառագայթները կըկոտրին՝ ջրէն օդուն մէջ անցնելու ատեն:

Ամանի մը տակը դրամ մը դիր, եւ այնչափ իեռու կեցիր անկէ որ չկարենաս տեսնել. ջուր լեցուր ամանին մէջ, դրամը կտեսնես. Վասն զի ամանին տակը եղած դրամին ճառագայթները կըեկտին ու զինքը բարձր կերեւցընեն:

Գետին կամ աւազանին յատակը ինչո՞ւ համար այնչափ խոր չերեւիր որչափ որ իրօք խոր է.

— Վասն զի անոնց յատակը ցուցընող ճառագայթները կըբեկտին ու բարձր կերեւցընեն:

Գետին կամ աւազանին յատակները իրականէն ո՞րչափ աւելի բարձր կերեւին.

— Գրեթէ իրենց խորութեան երրորդ մասովը. ուստի թէ որ գետի մը խորութիւնը 3 մեթը երեւի, ըսել է թէ իրօք չորս մեթը է:

Ինչէ՞ն է որ ձկները միշտ աւելի մօտ կերեւին ջրին երեսին քան թէ որչափ որ իրօք մօտ են.

— Վասն զի զիրենք աչքի երեւցընող ճառագայթները ջրէն դուրս ելած ատեննին բեկտումով կխոտորին ու բարձր կերեւցընեն:

Զրով լեցուն շիշի մը մէջ եղած բաները ինչո՞ւ համար աչքի խոշոր կերեւին.

— Առոր ալ պատճառը բեկտումն է: Գետին տակի քարերն ու ձկներն ալ նոյնպէս խոշոր

կտեսնուին, ու ջրէն դուրս որ հանուին՝ կիմացուի որ մանը են:

Ծ Ա Ա Ծ Ա Ծ

Ճառագայթից փնջին մէջ քանի՞ տեսակ գոյն կայ.

— Գլխաւոր երեք գոյն. կապոյտ, դեղին, եւ կարմիր: Այս երեք գոյները իրենց բաղադրութիւններովը մէկտեղ եօթը գոյն կկազմեն, այսինքն կարմիր, — նարնջագոյն, — դեղին, — կանաչ, — կապոյտ, — մութ կապոյտ, — մանուշակագոյն:

Ինչէ՞ն կիմացուի թէ լուսոյ ճառագայթը այս զանազան գոյներէն ձեւացած է:

— Եռանկիւնի ճերմակ ապակիի կտորով մը որ եռայիւմ կամ հատուածակորմն կըսուի, եւ որոշ կերպով լուսոյ ճառագայթը եօթը գոյն կըքաժնէ:

Եռադէմ ապակին ինչէ՞ն է որ լուսոյ ճառագայթը այլ եւ այլ գոյներ կզատէ.

— Վասն զի ամէն գոյն մէկմէկ աստիճանի բեկտումն ունի: Կարմիրը ամենէն քիչ կըեկտի, կապոյտը ամենէն աւելի. ուստի կապոյտ գոյնը եռադէմին վերի կողմէն կենէ, իսկ կարմիրը՝ վարէն:

Ինչէ՞ն է որ ապակիէ ջահերը ծիածանի ամէն գոյներովը զարդարուած կերեւին.

— Վասն զի ամէն մէկ ապակիի կտորները այնպէս տաշուած են որ եռադէմի տեղ կըբռնեն:

Ինչէ՞ն է որ սատափը գոյնզգոյն կերեւի:

— Սատափը մանը մանը՝ այլ եւ այլ բարակութեամբ եւ կէս թափանցիկ թիթեղներէ կազմուած է որ ձկան թեփերու պէս իրարու վրայ

կուգան: Այն թիթեղներուն եզերքը ամենաբարակ գծեր կան դէպ ի ամէն կողմը, որ եռադէմի տեղ կըբռնեն. եւ անոնք են սատափին այլ եւ այլ գոյներուն պատճառ:

Ի՞նչ է ծիածանը.

— Ծիածանը կամ ծիրանի գօտին գրեթէ կէս կլոր կամար մըն է այլ եւ այլ գոյներով, որ սովորաբար արեւով անձրեւ եկած ատենը կերեւի ամպերուն վրայ:

Ծիածանին պատճառն ի՞նչ է.

— Արեւու լուսոյն՝ անձրեւի կաթիլներովը գոյնզգոյն բաժնուիլն է:

Ծիածան երեւնալու համար ի՞նչ պարագաներ հարկաւոր են.

— ա) Պէտք է որ նայողը արեւուն դիմացը գտնուի.

բ) Ծիածանը ձեւացընող կաթիլներուն եսեւը մութ ամպ մը պիտի լինի.

գ) Արեւը հորիզոնէն շատ բարձր պիտի լինի.

թէ որ արեւը 42 աստիճանէն աւելի բածը է, ծիածան չերեւիր:

Ինչէ՞ն կիմացուի թէ ծիածան երեւնալուն պատճառ՝ լուսոյ հառագայթներուն անձրեւի կաթիլներովը լուծուիլն է.

— Վասն զի ջրվէժները, շատրուանները, խոտերուն վրայ կամ մամուկի բոյներուն վրայ տարածուած անձրեւի կաթիլներն ալ նոյն երեւոյթը կունենան:

Ամէն մարդ ալ նոյն կաթիլներուն վրայ նո՞յն գոյները կտեսնէ.

— Ոչ. երկու հոգի ծիածանին վրայ նայած ատեննին՝ նոյնպէս չեն տեսներ:

Ինչէ՞ն է որ երբեմն երկու համակեդրոն ծիածան մէկտեղ կերեւին.

— Վասն զի մէկը կձեւանայ այն հառագայթներով որ կաթիլներուն վերի կողմէն կմտնեն ու անոնց վարի կողմէն կցոլանան.

ծիածանը կձեւանայ այն հառագայթներով որ կաթիլներուն վարի կողմէն կմտնեն ու վերէն կցոլանան :

Ծիածանին դըսի կամարին գոյները ինչո՞ւ համար շրջուն են.

— Վասն զի ներսի կամարին վրայ այն հառագայթները կտեսնուին որ կաթիլներուն վարի կողմէն բեկտած ու վերէն ներս մտած են. իսկ դըսի կամարին վրայ այն հառագայթները կերեւին որ կաթիլներուն վարի կողմէն կմտնեն, ու երկու անգամ բեկտելէն ետեւ՝ անոնց վերի կողմէն դուրս կենեն:

Ինչէ՞ն է որ ծիածանին ներսի կամարը աւելի կենդանի գոյներ ունի.

— Վասն զի անոր գոյները միայն մէկ ցոլացմունք ու երկու բեկտմանէ ետքը կերեւին. իսկ դըսի կամարինները երկու ցոլացմունք ու երկու բեկտումն ունին:

Ի՞նչ են այն երկու երեք կամարներն որ երբեմն ծիածանին ներսի կամարին մանուշակագոյն մասին քով կերեւին.

— Այն կամարները, որ մէկմէկ ծիրանեգոյն ու կանաչագոյն գօտիներէ ձեւացած են, բուն ծիրանի գօտին երեւցընող հառագայթներուն ցոլացմունքն կլինին:

Վապոնի պղպջակները ինչէ՞ն է որ այնպէս գոյնզգոյն կերեւին.

— Վասն զի անոնց վրայի մաշկին հաստութիւնը անդադար կփոխուի, եւ պղպջակներն ալ ծիածանին ամէն գոյները հետզիետէ կերեւցընեն:

Ինչէ՞ն է որ ամպերուն եզերքը աւելի պայծառ կլինի քան թէ մէջտեղուանքը.

— Վասն զի ամպերուն եզերքը այնչափ թանձը չեն, ուստի քիչ լոյս կըծծեն, եւ աւելի լոյս դուրս կուտան:

Ե՞րբ կլինի որ տաք անապատներու մէջ իեռաւոր առարկաները լնի մը մէջ ցոլանալու պէս՝ օդուն մէջ կցոլանան, եւ կամ իրենց իրական դիրքէն բարձր կերեւին.

— Երբոր գետնին դպած օդը սաստիկ անգայտացած է, եւ խտութիւնը քանի որ դէպ ի վեր ենէ կաւելնայ, այն ատեն աւազոտ գետնին վրայ իրեւ հայլիի մէջ զարկած՝ շրջուն ծեւով կերեւնան ծառեր, գեղեր եւ երկինքը. իսկ թէ որ գետինը մթնոլորտէն աւելի պաղ է, եւ օդոյն վարի շարքերը վերիններէն աւելի խիտ են, նոյն առարկանները իրենց իրական դիրքէն աւելի բարձր կերեւին:

ՅՈՒԱՑՈՒՄՆ ԼՈՒՍՈՅ.

Ի՞նչպէս կլինի որ հայլիին մէջ կերպարանքնիս կտեսնեմք.

— Վասն զի մեր մարմնէն ելած ճառագայթները հայլիին կզարնեն ու անկից մեր աչքին կըդառնան կամ կցոլանան, չկարենալով մէկաւդին անցնիլ՝ հայլիին ետեւի կլայեկին արգելք լինելուն համար :

Երբոր կերպարանքնիս ջրի մէջ կնայիմք՝ ինչո՞ւ համար գլխիվար կտեսնուիմք.

— Վասն զի ոտքերնիս աւելի մօտ է ջրին քան թէ գլուխնիս. ուստի ոտքերնուս տեսքը ջրին երեսին աւելի մօտ տեղը կծեւանայ, իսկ գլուխնիս աւելի խոր կտեսնուի:

Արեւուն մտած ու ելած ատենները պատուիաններուն ապակինները լինչո՞ւ համար վառվռուն կերեւին.

— Վասն զի ապակին լաւ կցոլացընէ արեւուն ճառագայթները՝ երբոր վրան շիտակ զարնեն. իսկ երբոր քովընտի զարնեն, ինչպէս կէսօրը, այն ատեն չցոլացըներ:

Ինչէ՞ն է որ տան մէջ վառուած կրակին կարմրութիւնն որ ապակիններուն զարնելով կցոլա-

նայ՝ դուրսը մութ եղած ատենը աւելի պայծառ կլինի.

— Վասն զի այն ապակիններէն ներս զարնող դրսի լուսոյն շառաւիղները արգելք չեն լինիր:

Ինչէ՞ն է որ խոր ջրիորին մէջ զարկած արեւուն լոյսը չցոլանար .

— Վասն զի արեւուն ճառագայթները շատ քովընտի զարնելով՝ մինչեւ ջրոյն չեն հասնիր, այլ պատերուն կզարնեն եւ անոնց մէջ կընկըռլին :

Արեւը ջրին վրայ որ զարնէ, մէկ կէտին վըրայ միայն սաստիկ պայծառ կցոլայ, եւ ջրին ուրիշ տեղուանքը մութ եւ առանց պայծառութեան կմնան. ասոր պատճառն ի՞նչ է.

— Արեւուն ճառագայթները այլ եւ այլ աստիճանի խոտորմամբ կզարնեն ջրին երեսը, եւ հաւասար անկիւններով ետ կցոլանան. բայց այն կէտը միայն պայծառ կտեսնուի՝ ուսկից որ ցոլացող ճառագայթները կենեն ու նայողին աչքին կհանդիպին:

Ինչէ՞ն է որ անապատին մէջ մարդուս աչուըները արեւէն կառնուին.

— Վասն զի աւագին հատիկները մէկմէկ հայլիի պէս արեւուն ճառագայթները կցոլացընեն:

Ինչո՞ւ համար նիւթերէն ոմանք փայլուն են, ինչպէս ապակին ու պողպատը, եւ ոմանք ամենեւին չեն փայլիր.

— Ապակին ու պողպատը կփայլին՝ վասն զի շատ լոյս կցոլացընեն. իսկ այն նիւթերն որ իրենց վրայ զարկած լոյսը կծծեն՝ չեն ցոլացըներ եւ չեն փայլիր :